

Ս Յ Լ Ե Ռ Ե Ս Ե

Աշխարհիս կործանումը:

Գտներս «Նիւյորք շէրլըդ» աշխարհիս կործանման վրայ հետաքրքրական ենթագրութիւններ հրատարակեց: Անի այս ուսումնական բացատրութիւններն՝ իրենց գիտնական արժէքը մեկուսի նկատեմք, աշխարհիս եւ իւր բնակչացը համար հետեւեալ կէտերն կը ներկայանան:

1. Օրէ օր երկրիս մակերեսոյթը կը նուազի. ուստի եւ վաղ կամ անագան մարդիկ պիտի խղզուին:

2. Հիւսիսային բեւեռը սառոյց խաւիսա կը կուտակի. խոտոլից օր մը երկիրս իւր հաւասարակշռութիւնը պիտի կորսնցնէ, ուրիշ առանցքի շուրջը պիտի դառնայ, եւ ամէն իրերն պիտի խառնակին:

3. Երկիրս անընդհատ արեւու կը մտանայ, որով մարդկութիւնս օր մը ողջ ողջ խորովուելու վտանգի մէջ է:

4. Չուրն երթալով կը ցամքի եւ կը նուազի. կրնայ օր մը մարդկութիւնս ծարաւէն ալ դորսովիլ ու մեռնիլ:

5. Երեք հազար (3000) տարի անցնելէն ետքը մարդկան զարգացման մէջ յետագիտութիւն մը պիտի նշմարուի: Մարդկութիւնս միշտ պիտի պղտկենայ, մինչեւ որ օր մը հասարակ ձգինքու նմանի:

6. Արեւն միշտ կը պաղի, ուստի եւ մարդիկ կամայ կամայ պիտի սառնին:

Ինչպէս վերոյիշեալներէն կը տեսնեք ամէնուն ալ ճաշակը գոհացընել ուղուած է. Ազամայ սերունդը որ տեսակ մահը պիտի ընտրէ: Սակայն ամենահաւանական կ'երեւայ 1. կէտն, ամենօրեայ քնութիւններն կը հաստատեն, մանաւանդ Սպանիոյ եւ Գերմանիոյ եզերքներու վրայ:

Ուրիշ գիտնական մին ալ նորատեսակ ենթագրութիւն մ'ըրած էր, որուն համեմատ մարդկութիւնս 400,000.000 տարւան մէջ պիտի կործանի:



«Մայրաքաղաքիս հայագրի երեւելի բժշկներէն մեծարայ Տրքթոր Անդրէաս Փոփովիչը, անցեալ չորեքշաբթի իրիկուն խասգիւղ իւր սանը մէջ քանի մը բարեկամներու հետ մինչեւ ժամը չորս ու կէս ողջ առողջ ժամանակ անցունելէ ետեւ՝ անկողին կը մտնէ, եւ առաւօտն մեռած կը գտնուի անկողնոյն մէջ: Այս յանկարծական ցաւալի մահուան պատճառ կը համարվի իւր երկար ժամանակէ ի վեր ունեցած սրտի հիւսնդութիւնը, որ երբեմն զինքը կը նեղէր, բայց շուտ մը արիւն առնելով մահուան վտանգէ կ'ազատեր: Կ'երեւի որ այս անգամ դարձեալ նոյն վտանգը քունին մէջ վրայ գալով՝ չէ իմացվեր»:

«Յուդարկաւորութիւնը հինգշաբթի օր (այսինքն 18 Սեպտեմբեր 1858) փառաւոր կերպիւ կատարվելով, մարմինը խառնուի գերեզմանատունը թաղվեցաւ»:

«Հանգուցեալ Տրքթոր Անդրէաս Փոփովիչ՝ Աւստրիացի Մուշափա քաղաքը ծնած էր 1803 ին՝, եւ իր կրթութիւնը եւ բժշկական արհեստին ուսումը Վիեննայի՝ Համալսարանին մէջ ըրած էր»:

«Իւր յիշատակը ազգիս մէջ անմոռաց պիտի մնայ յօրինած ու հրատարակած Աւստրո-Երկաթուղիներու անուն ընտիր գիրքովը՝ որ ամէն հասակի ու կարգի մարդոց համար օգտակար տեղեկութիւններ ուսողապահական խրատներ կը պարունակէ»:

Եթէ անպէր Փոփովիչը դեռ ինչքէն չէր կարող գրել. ինչքէն չէր կարող ընձեռել իւր ազգին՝ որ այնչափ շուտ զրկուեցաւ անկէ:

Խասգիւղի Գերեզմանատունը, Պարտիզի Բարձունքը կը հանգչի նա այսօր, աւաղ, անյիշատակ՝ բոլորովին կորսուած, չունենալով իսկ քարի մը կտոր, որ յայտներ իւր տեղը, ցուցներ մեզ իւր քմարանը:

Թող արձան յիշատակի մը ըլլայ ուրեմն իւր կենդանագիրը՝ զոր կը ներկայացընեմ՝ հոս քաղելով մեծ եւ իւզաներկ պատկերէ մը, սեպհական իւր դասեր՝ Տիկին Վ. Փափագեանի եւ գծուած 1852 թուականին:

ՏՕՐԹ. ՎԱՆՐԱՄ Ե. ԹՈՐԳՈՄԵԱՆ

1 1803 թուականը սխալ է եւ պիտի ըլլայ 1809՝ զոր կ'ուսանդէ մեզ Փոփովիչը բժշկական վկայականը. Տ. Վ. Ե. Թ.
2 Փոփովիչը ուսած է ոչ թէ Վիեննայի բժշկական Համալսարանը, այլ Բեշուպի. որպէս կը կարգանք իւր վկայականին մէջ. Տ. Վ. Ե. Թ.: